

ԳՐԱ

ԱՐ. ԱՇԽԱԵՍՆ



ՖԵՐԱՌՈԼԵՎԵՆԵՐ

1936

891.99

11-15 Umhautgummi, Vmp.

29212.

Impfungsfertig: Slipper mit Klett:



ԶՈՐԱՎՈՐԻՔ

Գիտական Հետաքննություն

891.99
U.15

ՍԱՐ. ՍԱՀԱԿԵԱՆ

ԱՄՆԻԳՈՒՅԻ 1861 թ.



ՔԵՐՊՈՒԹԱԾՆԵՐ

(1923—1935)


11
29351



ԳԱՅԻՐԵ

1936





Հ Օ Ւ

Զեզի՝ լոյսով ակաղձուն
Պարզ հոգիներ հեզ'համբոյք,
Զեր անունին խնկաբոյք՝
Բերքն՝ որ կուտայ ձե՛ր ածուն...

Ու ձե՛զ՝ մշակներ, որ թափուր
Հոգիիս մէջ կըազուն
Ցանեցիք «քա՛ղցըր լեզուն»
Շըռայլօրէն, բուռ առ բուռ...

Ու ձե՛զ՝ ու ձեր ոգիկ'ն՝
Մեծ կախարդներ հայ գիրին,
Որ սընուցի՛ք զայն յետոյ

Եւ կը յուզէ՛ք դեռ այսօր
Զեր տողերով զինջ ու խոր...
Զօն՝ մորմոքի ու սիրոյ...:

1935

ՅՈՒԱՎԱՆԻՔ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՌԻՍՈՒՑԶԻՒՄ
ՎԱՀԱՆ ԱՆ ԶԻՒՐԹՑԵԱՆԻ ՀՈԳԻՒՆ

Այգն ամենուք կը ցանցընէ բուռ-բուռ ծաղիկ,
կայծ ու բոց...
Գետակն ըշտապ կը սողոսկի խորն արփաւէտ
ծորակին,
Ու կը ճանկէ, կը փայփայէ՛, ըստ իր կամշոտ
քըմայքին,
Իր նեղ հունը պարածածկող լուռ քարափիներն
ոսկեզօծ...

Մայիսն՝ արե՛ւ, երգ ու շափրակ կը թափէ սառ
ջուրին ծոց.
Այծտերեւին կ'ողջազուրէ ծեր կամուրջը
տարփազին...
Ու շոնիներ կը պըսակեն ժայռերն որոնց
քամակին՝
Կը յօրանցե՞ն քարանձաւներ — ըղձանուշի՛
թաքըստոց...:

Ու գիւղին դէմ կը սօսափեն սէց բարտիներ
երկնամուխ.
Լուռ ջըրափին, ակերուն շուրջ ու բարերուն
վըրայ թուխ
Բիւր բաժակներ կը ժալտին, թա՞ց՝ ցայզուն բիւրեղ
արցունքէն,

Մինչ կ'ամպանաշն հիւղակներէն նուրբ երիզներ
սատափէ...
Եւ հինաւուրց անծաւ-մատուուը սարերու
բարձունքէն
Ծըմակն ի վար դօղանջիւններ եւ օրհնութիւն
կը թափէ...:

1923

ԳԵՂՈՆ՝ ՎԱՀԱԳՆԻ

ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾՍՅԱՅՑՆՈՒԹԵԱՆ

ՎԱՀԱՆ ԹԵՇԵԱՆԻՆ

Գիշերն ի բուն սարերն Հայոց
Սասանեցա՞ն դըղբրդագին.
Անտառին մէջ, վիճերու ծոց
Հովերն անդուլ շեփո՞ր զարկին...
Ու մըխեց շանթն՝ ամբարտակին
Կապոյտ սըլա՞քն իր ամենի...
«Երկնեց երկիր, երկնեց երկին,
Երկնեց եւ ծո՛վը ծիրանի...»

Ահա՛ ծովուն մէջ ալեկոծ,
Շառ եղեգնիկն աստուածածին
Կ'արձակէ ծո՛ւլս, կ'արձակէ բո՞ց...
Ահա՛ չքնաղ լուսաբացին
Ամպերը բորբ կ'ոսկեզօծին,
Ու շըռինդով մը կատաղի
Տարերք կ'եռաւն, կ'ուռին, կ'անին...
Կը թնդայ ծո՛վը ծիրանի...

Ու եղեգէն, արգանդ-հընոց,
Կը թռչի՝ շէկ, լուսամարմին
Ու հըրածամ Սստուածն Հայոց
Արեւաչուի՞...։ Կիյնայ քամին,
Ու՝ թափն հըզօր ճգնաժամին.
Եւ, ծոցին մէջ իր հողանի
Մինչ կատարներ կը կարկամի՞ն,
Կը ծըփայ ծո՛վը ծիրանի...։

20Ն

Ո՞վ Դից Իշխան, հոգիս՝ կրկին՝
Սստղէ ճամբաղ ո՞ւր կը տանի...
«Երկնէր երկիր, երկնէր երկին,
Երկնէր եւ ծո՛վը ծիրանի...։»

1932

ՏԱԿԻՐՈՒ

Ամպերը դանդա՞ղ կը սահին կ'անցնին
մըթամած կիրճէն,

Աւը միշտ կը շաչէ՝ մայրիներու ծով
անտառը ծրիուն.

Ապառաժն ի վեր կը գալարուի նե՛ղ
երիզը ճամբուն.

— Հոգի՛ս, ի՛նչ հեշտանք, անցնիլ այս հըպա՛րտ
սարերուն մէջէն...:

Հեռուն, վիհն ի վար կը փըխրի յանկարծ
ծիւնահիւս մ'անտես...

Չորս դին ամենի ջըրվէժներ անվերջ
կ'եռա՞ն, կը կանչե՞ն,

Ու խոր ձորերէն՝ արծագանզն — հըսկա՛յ
նըւագահանդէս —

Կ'անցնի՛ս սարէ սար, մինչեւ հեռակայ
գիւղակները շէն...:

Ու վարը, խութին դէմ, հեղեղն, հարբա՛ծ,
կ'ոռնայ շառաչուն.
Հովը ծառերուն մէջ կը փողերգէ
տաղեր քարբարոս...
Մամուստ ժայռերու ներքեւ կը ժպտին
ակեր պաղպաջուն...

Եւ իրիկուան դէմ, զըրափէն մինչեւ
թաւուտներն անդորր,
Ծիրան մըշուշով, բոյրով կը պոռթկա՛յ
կիրճն անդընդախոր...
— Ի՞նչ երազ, Աստուա՛ծ, ապրի՛լ այս կախա՛րդ
սարերուն մէջ, հոս....:

1927

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ

ՄԱՅՐԻԿԻՍ ՀՈԳԻԻՆ

Մայիսի քաղցր արեւին տակ,
Գիւղն էր վոռուած ձորի շուքին.
— Ողջունեցին մեզ սրտագին
Սքաղաղի կանչեր յստակ...:

Հոն կը բաղխէր դուռն երկնքին,
Վանքին զանգակն — հըրաւիրակ
Որ մեզ բաշխեց բաժակ-բաժակ
Անուշութիւնն իր նըւագին...

Հոն զինջ մանուկ մըն էր վըտակն
Որ կը խաղար ծառերուն քով,
Խիճերուն մէջ՝ քարէգնդակ...

Արդ կը յիշեմ ծեզ կարօտով,
Ո՞վ, գարնան հին առաւօտով՝
Աքաղաղի կանչե՛ր յստակ...:

1935

ՔԱՌԱՋ

Սյս երեկոյ, հոգւոյս՝ սեւ,
Մըռայլամած վիհերէն,
Ազօտ յուշեր, հեւ ի հեւ,
Կ'առեւանգեն զիս նորէն...

Յուշեր տըխուր ու զըւարթ,
Յուշեր մօտիկ, հեռաւոր...
Կսկիծ ու ցաւ, խղճի խայթ,
Իղձեր, տենչեր բիւրաւոր...
Ատելութեան ոլսերիմ
Խէթ նայուածքներ թունալից,
Եւ անուններ մըտերիմ,
Դիմաստուերներ սրտակից...
Ազու, կըծու համբոյրներ,
Մանուկ աչքեր ժպտագին.
Սիրոյ բառեր անմեկին...

Եւ անցեալի թափանցիկ
Մըշուշին մէջ կորսըւած
Երազ օրեր վաղանցիկ,
Երգեր, ձայներ մոռցըւած...:
Ու բիւր ծաղիկ ու փուշեր
Գոռւանքներով տարօրէն
Կուգան, կուգան այս գիշեր
Զիս կը տանջեն, կ'օրօրեն,
Կը հեծկլտան վալրապար,
Կը քըքըզան, կը խօսին,
Մինչեւ իյնամ՝ ուժասպառ.
Գիրկն այս անլուր քառսին...
11)

Այս երեկոյ, հոգւոյս՝ սեւ,
Մըռայլամած վիհերէն,
Մեռնող յուշեր, հեւ ի հեւ,
Կառեւանգե՞ն զիս նորէն...:

1925

ԿՈՇՈՆԵՐԸ

Կածաններու պէս վըտիտ,
Յուշերն՝ ըզգոյց՝ կ'երկարին
Դէպի անցեալ՝ դէպի հին
Օրերու վիշտն ու ժըպիտ ...

Մերթ ակերու շուրջ վըճիտ,
Թաւուտներու մէջ խորին,
Յուշերն՝ ըզգոյց՝ կ'երկարին,
Կածաններու պէս վըտիտ ...

Ու կարօտներ լուսաշիթ,
Մորմոքումներ անմեկին
Կը համակեն մեր հոգին,
Երբ վաղուցուայ՝ միամիտ
Յուշերն՝ ըզգոյց՝ կ'երկարին,
Կածաններու պէս վըտիտ ... :

1932



ԱՆՎԵՐՆԱԳԻՒԹ

Գուցէ՝ դուն կրնայիր՝ ինձ համար՝ արհաւրոտ
Գլշերէն վերջ ծագիլ իբրեւ զի՞նջ առաւօտ ...

Կրնայիր դուն ծաղկի՛ւ, զերթ հըրաշք ովասիս,
Անսահման աւազին վըրայ սեւ ծանծրոյթիս ...

Կրնայիր գէթ ժպտի՛ւ՝ մութին մէջ իբրեւ լոյս,
Եւ ըլլալ հանգրուան իմ մոլար քայլերուս ...

Բայց սրտիդ ճամբուն վրայ՝ խոնջ հոգիս շըփոթուն,
Զոր սիրովդ ըսփոփել կրնայիր գուցէ դուն,

Ճեւասպառ ըսպասեց ու դողա՛ց ընդերկար
Բայց ի զո՞ւր, քանի որ դուն չեկա՛ր, դուն չեկար...:

ՅՈՐՄԵՆԵՑ Ա.ՉՔԵՐՈՒԻԴ ...

Յորմէնետէ աչքերուդ մատեանին մէջ հրաշալիր
Թոյլատրեցիր որ կարգամ քերթուածն աղուո՞ր հոգիիդ ...
Յորմէնետէ սփռեցիր դուն շուրջս արե՛ւ ու ժըպիտ,
Կարծես հիւա՞նդ եմ, զինո՞վ ես անձիս չե՛մ պատկանիր ...

Մէկու մը պէս որ՝ յանկարծ՝ գանձ մը գըտած՝ նրտաթունդ,
Մերթ կը պահէ զայն ահով, մերթ կը սեղմէ կուրծքին զայն,
Ես կը յառեմ իմ աչքերս՝ աչքերուդ ծո՞վ քաղցրութեան ...
Ա՞հ, զանոնք մի՛ խոնարհեր, ի սէր անո՞յշ արեւուդ ...:

Հիմա այն լուռ անտառակն ու քարանձա՛ւը մըթին,
Ու նստարանն ստուերին մէջ հինաւուց ծառերուն
Ուր զերմ արե՛ւը սիրոյդ պարածածկե՛ց իմ հոգին,

Կ'ոգեկոչեմ ամէն պահ ես յուզումով անանուն,
Ինչպէս հին յարկ մ'ընտանի, ուխտատեղի մ'ինչպէս սո՞ւրբ...
Ու կը թռչի՛, կը թռչի՛ սի՛րտըս կարծես կուրծքէս դուրս ...:

ԱՆՈՐ՝ ՈՐ ԶԻՆՉ ՀՕԳԻՒԴ...

Անոր՝ որ զինջ հոգիիդ խաղաղութիւնը հըպարտ
Սլեկոծեց, վրդովեց օր մ'ակամայ՝ դուն, ներէ՛ ...
Սակայն գիտցի՛ր ինչպիսի՛ անկումներէ, գոիհներէ
Զայն բարձրացուց, զայն փրկեց սիրոյդ արե՛ւը
զըւարթ:

Ան կը ծգտի հիմա վե՛ր, դէպի բարձունքը կախարդ
Բարանչելի՛ քու սիրոյդ. ան, սըրաթռիչ զերթ երէ,
Հստուերներէ այժմ ազա՛տ ու վե՛ր թօնուտ ամպերէ,
կը նըւաճէ գագաթներ ուր ե՛րբեք չէր հասած
ցարդ :

Դուն որ ոչինչ չըտըւիր բայց եղար ա'յնքան շըռայլ...
Դուն որ՝ արե՛ւ՝ ցըռւեցիր հոգիս մէ՛զը մըռայլ,
Այս՝ լերան չափ հրժուանքն ո՞ւր պահեմ, ըսէ՛,
կուրծքիս մէջ ...

[թեան,
Դուն որ հոգիս հասցուցիր այս ահարկու բարձրու-
ինչ ալ ընես կամ ըլլաս — եթէ նոյն իսկ զահավէժ
Զայն արձակս վիճն ի վար — եղի՛ր օրհնեալ
յաւիտեան ...:

ԱՆ՝ ԶԳԻՑՑԱՐ, ԲԵՋ ՀԱՄԱՐ ...

ԱՆ՝ չըգիտցա՞ր, քեզ համար ինչ մեծ, ինչ լա՛ւ բարեկամ
Մ'եղաւ, որ բնաւ իր եսին չանսաց թաքուն ցանկութեանց,
Իր յոյզերուն, տենչերուն, երազներուն դըրաւ սահծ,
Որ դուն հըպա՞րտ ըլլաս միշտ ու կեանքըդ՝ քա՛ղցը
յարաժամ ... :

ԱՆ, իր մըռայլ հոգիին մենութեան մէջ անթափանց,
Իր քայլերուն տակ փորեց վիհեր խըրամ առ խըրամ.
ԱՆ քու ճամբուդ վրայ թողուց որ ծագի ա՛յգն անթառամ,
Որ ինք ու դուն յաւիտեան ընհանդիպի՛ք ալ միմեանց... :

Դուն կրնայիր զինք փրկել — նաւահանգիստ բարութեան —
իր կեանքն էիր դուն, արեւն էիր, իր յոյշն՝ յաւիտեան,
Բայց ան չուզեց որ տարփանքն իր խաղաղ սի՞րտը յուզէ...

*Եւ ահա՛ ինչ որ մընաց քեզմէ — իր գա՛նծը բոլոր —
Քաղցրակարկազ «Ճաղեր»ուն մէջ Քերթողի մը լուսէ,
Փոշին ծաղկի մը կապոյտ — անուշաբոյր տափոլոռ...:*

ԳԵՂՈՆ ՇՂԹԱՅՈՒԱԾ ԱՐՔԱՅԻՆ

ԼԵՒՈՆ ՇԱԽԵՏԻՆ

Քարանձաւի մը մէջ մըթին —
Հայրենի հին զըբոյց մը կար
Թէ — մեր ըմբոստ Արքայորդին
Շղթայեցին Քաջերն ի սպառ ...
Բայց քանդելո՞ւ Ան պիտի գար
Օր մ'այս երկիրն ահեղօրէն ...
Ան պիտի գա՛ր երբ չի թնդար
Ալ ոչ մէկ ծայն դարբնոցներէն ... :

Շիկակարմիր մայրամուտին՝
Երբ արքայ հօրն անէծքը չար
Կալանաւորն՝ իր անդունդին
Մէջ կը կըքէ՛ ... շուրջն՝ ամէն ծառ,
Ու հոծ անտառն, ու բիւր մացառ
Կը շըշնչե՞ն ... մինչ կըծելէն
Շուներն ա՛լ խո՞նջ են չարաչար ...
«—Ա՛լ ոչ մէկ ծայն դարբնոցներէն...»

Դի՛ք, պատարա՞գ՝ ծեր խորհուրդին
Մեր սիրտը բո՛րբ, ատելավա՛ռ ...
Մենք թէեւ որբ, վայրավատին՝
Դեռ կը հսկե՞նք Դարձի՞ն համար,
Ալ թող իշնա՞ն կապանքն յամառ,
Ու թող թռչի՛ իր բոցեղէն
Հեծելագունդն աստղահամար
Մեր շիջանուտ դարբնոցներէն:

206

Իշխա՞ն, արի՛, ու սարէ սար
Թող որոտա՞յ մոլեգնօրէն
Ճասումիդ շանթն հըրաշափիառ ...
— Ալ ո՛չ մէկ ծայն դարբնոցներէն:

1932

ՎՐԵԺՆ ԻԲԻԵՒ ՍԵՒ ԴՐՈՇ...

Վրեժն իբրեւ սեւ դըրօշ կը շառաչէ՛ ինծմէ՛ ներս
իր լերկ զանկով քեքեւուն, բարձոսկրելով խաչածեւ,
Ու կը փակէ՛ յաւիտեան հորիզոններն աստղահեւ ...
Մախանքիս գոռ դոփիւնէն կը մըթագնի՛ն աչուցներս:

Ես պարտըւա՛ծ եմ սակայն, ես՝ զինաթա՛փ ծովահէն,
կը հայհոյեմ անծիս դէմ ու կը տանջե՛մ նաւազներս ...:
Մինչ հոն Հըռովմ կը կանգնի նորէն պատնէշ առ պատնէշ,
Ես չունիմ ո՛չ մէկ ընկոր պապերուս զէն ու զրահէն ... :

Քայց չի կրնա՞ր ըլլալ որ ես իմ վերջին քաջերով,
Ատամներով, ճանկերով գտնեմ միջոց ու կորով,
Եւ ինձի հետ, ինձի պէ՞ս՝ ցռկանաւե՛րը վառե՛մ...:

Դի՛ք, յաղթանա՛կ մը միայն թող նարնատէ հոգւոյս դէմ
Թող պղպջայ սրտիս մէջ արբեցութի՛ւնը ուժին՝
Ու թող ծագի՛, եթէ հարկ է, իմ արե՛ւ ըս վերջին...:

1934

ՄՂՋԱԽԱՆՁԲ

Ի զու՞ր երեկոն կ'իշնէ լուռ ու զով.
Ի զուր կը ժաղտի այգը՝ կապոյտին...
— Եոյն տենչը, զիտե՛մ, նոյն վիշտը խթթին
Պիտի մի՛շտ հոգիս լլկե՛ն թախիծով...

Գալիքն անապա՛տ — ոչ մէկ յոյսի զով...
Ու ներկան՝ այնպէ՛ս փըցուն ու մըթին.
— Լոկ մուխն իղձերու փըլածակոյտին...
Եւ անցեալն՝ արդէն տըւայտանքի ծով....:

Մի՞տք, պիտի չըտա՞ս ինձ օ՛ր մը, գիշե՛ր
Մ'ուր հին դէմքերու կշտամբող ոզին,
Վերյիշումն անլուր մեր տառապանքին,

Ու գիտակցութիւնը ժանտ մանաւանդ
Մեր անզօրութեան յաւէրժ հընազանդ՝
Սրտիս մէջ ըզգա՞ն բստըմնել փուշեր...:

1929

Ե Ր Ե Կ Ո Յ

Միապաղաղ իրիկնամուտ ծագէ ծագ.—
Հորիզոնէն կը քաշէ կառքն արեւուն
Ծիրաննեփառ՝ զընացքը շէկ ամպեբուն...
Հօտը կ'իջնէ բլրէն կոհակ առ կոհակ ... :

Վըտակին մէջ կենդանութեամբ պատարուն,
Կըմպեն՝ հակած՝ ուռիներ—խո՞նջ երամակ—
Գիւղն հովտին մէջ կը մըրափէ՝ խորամանկ
Մըշուշն ալ՝ նուրբ՝ կ'իջնէ խաղաղ՝ դաշտերուն...:

**Մերթ կը խայտան կածաններուն մէջ ուլեր,
Մինչ հիր շըղարշ մը կ'ըսքողէ սար ու լեռ,
Ու կոչնակին կը կափկափէ կանչը բամբ ...**

**Ու մերթ այս ծով անդորրութեան մէջ պայծառ
Խըմբերգի թել մը կ'երկարի՛ ծառէ ծառ
Ու կ'օրօրէ՛ հողիս՝ անբաւ քաղցրութեամբ:**

1923

ի Ղ. Զ

Անտառ մ'ըլլար սա պողոտան բազմաժըխոր,
Կորաքամակ կաղնիներով հազարամեայ,
Ոլոր մոլոր կածաններով լըռին ու խոր
Ու լեռնային բուրումներով հոգեհըմայ ...

Ու սա պղտոր, հիւծող խըրամն՝ ուր կը սողայ
Զուրն՝ ըլլար լիճ մը պաղպաջո՛ւն, ականակի՛տ,
Ծառերուն մէջ լապտերներն՝ աստղ ու փոսուռայ ...
Եւ անցորդներն ալ՝ օդանո՛յշ, այծեամ ու վիթ ...:

Ու քարծրաբերձ շէնքերն համակ ըլլային լե՛ռ,
Անչափելի խոր անդունդներ՝ մայթ ու փողոց,
Ու խուցս ըլլար լուռ քարանձաւ մ'ամպերն ի վեր,

Ամպերն ի վեր, կախարդակա՞ն սարերու ծոց
Ուր քաղքին այս գեհենական ժըլսորը լայն՝
Համբոյրի պէս՝ թո՛յլ սօսաւիւն մ'ըլլար միայն ...:

1926

Ե Բ Գ

Տե՛ս, երաշտ հոգիիս
Արտօրայքն՝ յամրաբար՝
Յորդառատ հոսանքին
Մէջ սիրոյդ, կը ծաղկին
Իբր անծայր ովասիս,
Դարաւոր իբր անտառ ...

Տե՛ս, մըռայլ խութերուն
Ու ցասման մէջ ծովին,
Զերթ փարոս մը հեռուն,
Զերթ ճանանչ մը հովին՝
Աչուըներդ ինձ կ'ըլլան
Փրկութեան հանգրուան ...

Ու վիշտն իմ — սառնակոյտ —
Տե՛ս, քու զերմ ու կապոյտ
Շունչիդ տակ սխրալի,
Կը փխրի, կը հալի,
Կը փոխուի նոյնհետայն
Անապակ իննդութեան ... :

1928

ԱՇՈՒՂԱԿԱՆ

Ի՞նչ անոյշ՝ բայց ինչ խակ ես դուն ...
Մշտագլւարճ սոխակ ես դուն.
Ծաղկանոցիս մէջ, քաղցր աղջիկ,
Սպիտակ վարդ, մեխակ ես դուն ... :

Ալեծըփուն ժամեր ունիս.
Խենթեցընող ժամեր ունիս ...
Անմահական դըրախտի միրզ,
Ի՞նչ լզզլիսող համեր ունիս ... :

Կեանքս՝ ինչպէս թել մանեցիր դուն ...
Զիս հաւատքէ հանեցիր դուն ...
Մերթ սիրտըս սեւ անդունդներուն՝
Մերթ աստղերուն գամեցիր դուն ... :

Բայց քու պչրանքդ ես կը սիրեմ.
Փաղաքըշանքդ հեզ՝ կը սիրեմ.
Իմ էութեանս ամբողջ ուժով,
Նայ նունուֆար, քե՛զ կը սիրեմ ... :

1928

ԳՈՆՈՒԹԻՒՆ

Նայուածքին համար զինջ աչքերուդ,
Որոնց լուսը քաղցրութիւնն հոսանուտ
Ծագեցաւ օր մ'իմ դէմս՝ ինչպէս մութ
Քարայրի մը մէջ լոյս՝ գոհութիւն ...

Մատներուդ գգուանքին համար սուրբ,
Որ իջաւ առաւօտ մ'իբրեւ հուր՝
Զեռքերուս պղծութեան վըրայ ցուբա
Ու լըւաց զիս կեղտէս — գոհութիւն ...

Արտասուա՛ցըդ համար, մանաւանդ,
Որոնցմով եղաւ սիրոս արգաւանդ,
Ու սիրոյդ՝ որ տարաւ հընաւանդ
Զիս դղեակն երազին — գոհութիւն ...

Եւ բոլոր անմոռաց ու անդարձ
Պահերուն համար զոր տըւիր դո՛ւն,
Բառերուն համար զոր ըսիր դո՛ւն,
Քե՛զ՝ սրտի՛ս խորերէն զոհութիւն ... ;

ՅՈՅՈՒԾ

Դիք ամէն դի ցիք ու ցան.
Բիւր քանդակներ դարձած հող.
Լերան կատարն ըսպասող՝
Հոգիս՝ բագինն է կործան ...

Ճիմա օծեր կը խայտան,
Ու չար կերքեր՝ մթասքող
Պատերն ի վեր մխացող
Այդհենամի սրբատան ...

Բայց նըսեհին իր հըլու,
Հին խնկաբոյք իմ հոգին,
Բոյն թէեւ բիւր դեւերու,

Դեռ կ'ըսպասէ՛ անձկագին
Որ հեռաւոր դաշտերէն,
Առտու մ'այցի՛ զայ իրեն

Վըճիտ երազ մը նորէն ... :

1927

Ա Ն Ձ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Կը կաքկամին դուրսը ծառերը՝ հովին
Ու քնաշրջիկ լուսնակի պաղ ցոլքին տակ ...
— Այս որքա՞ն ցուրտ է, ցուրտ՝ սըրահն ըսպիտակ,
Ու սառ՝ մահիճն ուր կը թաղուիմ կիսովին:

Ուրուանըման լուսնակի պաղ ցոլքին տակ,
Դուրսը ծայներն հետըզհետէ կը սառին ...
Աչքերս յառած որմի մը գորշ պաստառին,
Կը պարպլիմ կարծես բաժակ առ բաժակ ... :

Դուրսը շշուկն հետլզիետէ սառեցաւ。
Միջանցքներուն կարծես կեցաւ սիրով քար ...
Բայց նինջն ինչո՞ւ պարագնջել դեռ չի գար

Զիգ ժամանակն իր քայլերով մետաղէ,
Ծեր լուսընկան որ հող, մոխի՛ր կը մաղէ,
Ու խոնջ մարմինս որ, ա՞հ, ի զուր տանջուեցաւ...:

1924

ՀԱՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ

Միապաղադ գորշ կարաւան, օրերն անցան ...
Լըռեց դօղանջն՝ յոյսերու վակ հորիզոնէն ...
Ալ ո'չ մէկ շող մանկութեան պերճ լուսատօնէն...
Կը հերկէ սի՛րտըս Տարակոյսն որոմնացան ... :

Ամայութիւն է շուրջս հիմա լուռ ու դաժան ...
Զերթ ծիծառներն՝ աշնան՝ իղձերս ա՛լ կը գաղթեն
— Հոգի՛ս, ըզգոյշ անցիր այս մառ արահետէն
Զի կ'ուղեկցի բեզ արդ Խոնջէ՛նքը դաւաճան ... :

Անցեալն, ափսո՞ս, լքուած պարտէզ մըն է սուգի
Ուր կը ննջեն այժմ երազներդ հեռահըմայ ...
Բայց ոչ մէկ լաց եւ ոչ մէկ շիթ արտասուքի ...

Քալէ՛, հոգիս, այս քարքարուտ ճամբէն ... յառաջ ...
Քալէ՛ մինչեւ՝ խեղճ կեանքըդ օր մ'իրիկնանայ ...
Կոթողն այս կաւ մինչեւ իյնայ մեղմաշառաչ ... :

1927

ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

ԳԵՂԱՄԻՆ

— «Ապրէք, երեխէք,
Բայց մեզ պէս չապրէք ... »
ՅՈՎՃ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

Մեր օրը՝ մառ,
Աւա՛ր,
Խաւա՛ր ...

— Արեւըդ թող
Ըլլայ երկա՞ր
Ամա՞ռ ...՝
Ըլլայ յաղթող,
Ըլլայ տաքուկ
Ու վառ,
Զագո՞ւկ ... :

Մեր բովանդակ
Կալուածն՝ ահա՝
Անել վանդակ
Ու ցուըստ,
Զանձրոյթ ...

— Երկնից տակ լութ
Թող բարձր ըլլայ
Բոյնըդ, Տըղա՛ս,
Անհաս ...
Բոյնդ՝ ամրաշէն,
Ամպածըրար,
Ցաւէրժ անառ,
Այլ անտաղտուկ
Ու շէն,
Զագուկ ... :

Հողմաջախջախ
Մեր թեւը՝ կա՛խ,
Մեր թափն՝ անզօր,
Մեր ճիգն՝ ունայն,
Մենք՝ կո՞յլ
Ուըուը ...
Մենք թըոինք ու՞ը ...

— Թող ըլլայ սո՞ւր
Նայուածքը քու.
Թող լայն
Բլլան
Թեւերդ, հուժկո՞ւ.
Թող մազիլներդ
Բլլան հատո՞ւ,
Եւ անողոք՝
Կըտո՞ւցը քու ...:
Ճախրջդ հըզօր,
Կայծակը զերթ,
Բլլայ մազոգ
Աստղերու գոգ,
Եւ յեղակարծ
Խոյանքիդ տակ՝
Հիմնայատակ
Ու բիւրախոց
Իյնա՞ն,
Զազո՞ւկ,
Իյնան համայն
Որջ ու բայոց՝
Անդա՛րծ,
Անշուք ... :

1932

ՎԵԲԵԼՔ

Կը ճեռանամ ահա նորէն,
Ցուպ ի ձեռին՝ մութ զիւղերէն,
Ու կը լքեմ շաւիղն անզամ,
Ու զլխաբաց ու լուռ կ'երթամ
— Ինչպէս բուրմ մը դէպի բազին—
Հազարասիւն, հազար գմբէթ
Թաւուտներէն խաղաղաւէտ՝
Հսպասելո՞ւ արեւծագին ... :

Շուրջըս՝ կանանչ պլտերներուն
Կը թաւշանա՞յ օթոցն անհուն.
Մերթ կը շիկնի՛ բիւր կոնածեւ.
Մայրիներուն կանանչը սեւ.
Մերթ սաղարթներ կը փսփըսան
Մեղեդինե՞ր մեղրահոսան՝
— Քաղցրատարա՞վ երգահանդէս,
Որ ամպերէն կ'իջնէ կարծես ...

Եւ ամէն դի, վերէն, վարէն
Խնկունիներ կը բուրվառեն ...
Ու շոներուն՝ երկնապըլաց
Խոյակներէն անդին, յանկարծ,
Կապտաստիճան քագնին վըրայ
Կատարներուն՝ կը փողփողա՞յ,
Հանդիսութեամբ մեհենական,
Հըրաշավա՞ռ արե՛ւ արքան ...

Ու կը խայտա՞յ, ու կ'առլցուի՛
Լեռը՝ լոյսով զըւարթագին.
Կը թաւալի՛ դեռ վիճէ վիճ
Խուլ արծագա՞նզը նըւագին.
— Բայց սօսինե՛րը վերամբարձ
Ու քարշեպներն հսկայական

Կը հեռանա՞ն միշտ դէպի ցած
— Քայլերուս տակ կը փոքրանա՞ն...

Որովհետեւ կը բարձրանա՞մ
Ես դէպի սա՛րն հըբաշալի,
Դէպի ծիւներն արեւահամ՝
Որպէսզի սիրտս ալ չըհալի՞...
Կը բարձրանա՞մ ես հեւ ի հեւ
Մինչեւ թեւեր հազնի հոգիս ...
Նոր գաղաթնե՞ր ծագին մինչեւ՝
Աչքերուս դէմ՝ անպարազի՞ծ ... :

1933

ԱՐԵՎԱՆ ԱՐԱԿՈՑ

Կուրուազծուի հազիւ հազ անջրպետին ծիրն հեռուն.
Արտի մը պէս մեղմավար, ծովը բիւրեղ՝ կը շողա՛յ.
Վարդ երամակ մ'ամպերու՝ միջոցին մէջ կը լողա՛յ.
Կը ըլմըշկէ՛ս սիւգն ըզզոյշ՝ քըմայքն ի վար ջուրերուն ... :

Օ՛քաղցրութիւնն առտըլան աշնանամուտ օրեկուն ...
Խաղաղութիւն օդին մէջ, ափերն ի վար, զուրին վրայ.
Սնիբական արեւելք — նարնջագոյն, մով քուրայ ...
Ու մըշտաշին մէջ՝ հեռուն՝ անցքն ուրուատիպ նաւերուն...:

Ալիքներու շշնկոց միապաղաղ ու բարի,
Ոք կիսածայն զերթ համերգ մ'ափունքէ ափ կ'երկարի.
Եւ, անհունը պարտիակող նիշերու շարք համաչափ,

Առագաստներ որ, ջուրին վլրայ հանգչած անխունապ
Որորներու պէս անշարժ, հոն հազիւ հազ կ'ընթանան
Ու մերթ հովին դէմ՝ ճերմակ թեւերն իրենց կը բանան ...;

1929

ՈՒՐԵՄՆ, ԵՐԱԶ ...

Ուրեմն, Երա՛զ, դուն վաղուց երազ չէի՞ր ... ժպտադէմ
Դուն կ'ապրէիր քովս ի վեր. կը շնչէիր գալտնապէս ...
Եւ այժմ յանկարծ կը բացուի՛ս հեքիաթական զերթ պարտէզ
Քայլերուս տակ յոգնաբեկ եւ հիացի՛կ աչքիս դէմ ...

Այս ի՞նչ հեղեղ է ծաղկանց, ի՞նչ շըքեղանք, ի՞նչ եղեմ...
Ինչքան սաղարթ ու դալար հոն ուր աւազ էր կարծես.
Լոյսի, գոյնի, ջուրերու հոգեալարա՞ր այգհանդէս
Որ աւելի կ'աղուորնայ կարծես քանի կը դիտեմ ...

Ինչպէս եղաւ որ հոգիս ըլքուշակեց ըզքեզ վաղ,
Անոյշ երազ, երբ կ'անցնէր ան՝ հովերէն տարութեր ...
Ես կո՞յլը էի թէ աչքէս կը ծածկէին քեզ ամպեր ...

Ինչպէս եղաւ որ սիրոյդ շողերը քա՛ղցր ու չքնաղ
Խոնարհեցան իմ վըրաս կենսանորոդ շունչ մ'իրրեւ,
Ո՛վ հոգիս երկինքէն փողփողացող ջենջ արեւ ... :

ԱՅՍՊԵՍ ՍԵՐՄԷ ՔՈՒՆՔԵՐՈՒԽ...

Այսպէ՞ս՝ սեղմէ՞ քունքերուս՝ վարսերըդ նուրբ ու բուրեան,
եւ այգն անհուն աչքերուգ, ու բաղցրութիւնը զվթանցդ
Պարապնդեն թող հոգիս կախարդական իրբեւ ցանց
Մինչեւ իջնէ մեր վըրայ սուգն այս վերջին իրիկուան ...

Թող լըսեմ տրո՞փը սրտիդ, ու շունչըդ՝ սիւգ առտըւան՝
Թող մեղմէ տապն այտերուս. ու զերթ խորհուրդ, իրրեւ գանձ,
Թեւերուս մէջ, կուրծքիս դէմ թող օրօրի՛մ, գզուե՛մ անձդ ...
Այսպէ՞ս՝ ծուլէ՞ մատներուս մատներըդ սուրբ յաւիտեան ...

Այսպէս ... ի՞նչ փոյթ հիմա հրայրքն որ կը վառի ինձմէներս,
ի՞նչ փոյթ որ զինջ ակունքիդ հըստան հազիւ իմ շրթներս,
ես կ'արբենամ աւասիկ նայու ածքիդ յո՞րդ լոյսին տակ ...

Այսպէս... ի՞նչ փոյթ նաեւ սովո՞ւ ընկճող մարմինս ապօստամբ,
երբ կը շողա՞յ սէրդ իմ մէջ յաւէրժ արեւ-արեգակ ...
երբ քու հոգի՛դ ունիմ ես ամբողջութեամբ, լիութեամբ ... :

ՎԵՐԱԴԱՐՁԱՐ ԴՈՒՆ ՈՒՐԵՄՆ...

Վերադարձա՞ր դուն ուրեմն այսպէս անչար ու անքէն,
Ու կը թողուս ծեռքդ ափիս մէջ անվարան, քնքշութեամբ,
Ու կը ծագին դեռ վըրաս ժաղտուն աչքե՞րըդ անամպ,
Ու կը ներե՞ս ինձ այնքան տարակոյսներս ապաքէն ... :

Դեռ կը մընա՞ն սաղարթներ ուրեմն այն շէն պուրակէն
Որ բացուեցա՞ւ մեզ՝ առտու մ'անըրջակա՞ն շքեղութեամբ,
Այլ եթէ զայն քանդեցին նախ իմ քայլերս ապըստամբ,
Այդ՝ սիրոյս թա՞փին էր միայն, եւ այդ զիտե՞ս դուն արդէնի...:

Իսկ եթէ մերթ ալ մարմինս եղաւ անզօր ու տըկար,
Ակընկալեց, պահանջեց դեռ աւելի՞ն, աւելի՞ն ...
Զըգողութիւնն էր այդ լոկ սիրոյդ հըզօ՛ր արեւին ...

Բայց հիմա լուրջ եմ ահա, դարձեալ, հանդա՛րտ՝ ու յօժա՛ր
Քեզ դիտելո՞ւ զերթ ծաղիկ մ'ու շնչելո՞ւ քեզ՝ միայն ...
Ու պաշտելո՞ւ քեզ այսպէս, հողիի՞ս մէջ, լըռելեա՛յն ... :

ՏԱՐԱ ԱՌ ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

Եւ կ'ուզէք որ տակաւին ատելութի՛ւնը շըքեղ
Զի սըրէ սուրն իր ժանգոս՝ պիղծ օրերուն անիւէն ...
ՎԱՀԱՆ ԹԷՔՔԵԽԱՆ

Ատելութի՛ւն, դուն յաղթակա՞ն ես ահա ...
Դուն խորտակեր ես — սեւ ալիք յարաճուն —
Ներման, գութի թումբերն ամէն՝ շառաչուն,
Ու կ'արշաւե՞ս հոգւոյս դաշտին մէջ ամայ ...

Հոգիիս դա՛շոը — հոն գիշեր է, աշուն ...՝
Հոն կը յածիս դո՛ւն զերթ ըստուե՛րըս հիմա.
Հոն մոլեխինդը ժանտ՝ յաւէ՛րժ կ'ուռճանայ ...
Հոն չի՛ երգեր այլեւըս ոչ մէկ թռչուն ...:

Ո՞վ Քէն, իմ տենչ, իմ սեւեռուն գաղափար ...
... Սակայն ես այժմ, օ՛, այնքան խոնջ եմ, այնքան
Անզօր՝ ու մութ է, այնպէս մութ՝ ապագան ...

Որ սոսկումով կ'ըսեմ — «Թերեւս՝ անծանօթ
Սյս տապն օր մը զի՞ս ըզգետնէ նենգաբար,
Ինչպէս դարձած զինին՝ կաւէ իր անօթ ...»

1932

ՏԵՂՄԱՆ ԱԿՈՎԱՆ ԲՐԱՅԱՆ ԱԿՈՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

անու ու մատուցած ենք ԱՀՀ աշխատական
և անհաջող ու ու անսարք և ան
անոր առաջ և անուազներու անհայտ անհայտ
ու անու ու անուազ առաջ և անհայտ ու ան

անու ու անուազ առաջ և անուազ անհայտ
ու անուազ անու ու անուազ անհայտ ու ան
անու ու անուազ անու ու անուազ անհայտ ու ան

Վ Ա Ռ Ե Բ Ա Զ

Ամենուր լըռութիւն, ընդհանուր պարտութիւն
ու նահանջ.

Ցամքեցան աղբիւրներն, ամէն դի անջրդի,
գորշ աւազ.
Միայն դուն կը յուզուիս, կը ծըփաս իբրեւ ծով
ալետանջ,
Հըրատապ ուժգնութեամբ կ'ընդվզգիս միայն դուն,
վա՛ռ երազ ...

Ի՞նչ յոյսեր, տենչ ու սէր ընդածին՝ գողացին
ու հանգան.

Միայն դուն զերթ հրդեհ կ'ալոծարծիս, կը շատնաս,
վառ երազ.
Մինչ անցան, հեռացան հոգիէս հին իղձե՛րը
այնքան,
Հոն կ'ապրի՛ս, կը տեւե՛ս, կը տիրե՛ս՝ միայն դուն,
վա՛ռ երազ ...

Ու վարդեր թօշնեցա՞ն, տերեւներ աշնահար,
ժանգահար ...
Ամենուր ցուրտ աշուն ու քամի՝ մահագոյժ
զանգահար.
Միայն դուն անառիկ՝ հովին տակ, հովին դէմ
կուրծք տըւած,
Միայն դո՛ւն ես կանգուն, հաստաբուն, ալ'զ բարտի,
վա՛ռ երազ ...

Ամէն սէր կ'աղօտի. կ'անհետի ամէն իղձ,
ամէն յուշ,
Այլ յամառ ու պայծառ կը շողաս հանապազ,
վա՛ռ երազ ...
Ու կ'անցնիմ նաև ես՝ անծանօթ, անանուն
ու անյուշ,
Այլ դուն միշտ կը մընաս տեւական, դիւթական,
ու անհա՞ս,

Ու կ'ապրիս մշտարթուն՝ միայն դո՛ւն, միայն դո՛ւն,
վա՛ռ երազ ...:

Վազգեն Զբարյան

ՄԵՆԵՐԳ

Զիւնափառ լերան
Մը կողերն ի վար
Թաւալող՝ պայծառ
Ու որոտածայն
Զրվէժի մը մօտ՝
Խոնաւ ու մամռոս,
Խաւար, ամայի՛
Այր մ'ունենայի ...

Ճամաքէն հեռու,
Կապոյտ ու խորունկ,
Անհուն ծովերու՝
Հեղուկ - յեղյեղուկ
Քըմայքին գերի,
Լուռ, թափառայա՛ծ
Առագաստ պարզած
Նա՛ւ մ'ունինայի ...

Կամ գիւղէն անդին,
Ծըմակի մը խոր՝
Խաղա՛ղ, անժըխոր,
Դալար զըրագին՝
Ծեր ընկուղիի
Մը տակ՝ ցա՛ծ, մըխո՛տ,
Մարդու անծանօթ
Հիւղ մ'ունինայի ... :

1924

ԲՂՋԱՆՔ

Աստղահեւ գիշեր. — լըռի՛կ, առանձին
Հոգիս կ'ըսպասէ երազ սէրերու .
Կը ցանկայ մատներ որ մե՛ղմ կը սահին
Ճակտիդ վըրայէն, առա՞նց հըպելու ...

Կը ցանկայ բուրեան շըթներէ տամուկ
Էմպել հեշտանքով նեկտարն անապակ. —
Կը ցանկայ թաղուի՛լ, սուզուի՛լ անշըշուկ,
Մետաքս վարսերու կոհակներուն տակ ...

Կը ցանկայ թեթեւ թեւեր ծիւնագեղ,
Որ կը կաշկանդեն ցանցի մը մէջ նեղ՝
Շարժումներդ ամբողջ գգուանքովմ' անհուն,

Ու՝ սի՞րտ մը, զարնող՝ սըրտիդ դէմ՝ ուժգին,
Աչքե՞ր որոնց մէջ ցոլանայ հոգին
Կոյսի մը աղօ՛ւ, կոյսի մ'անանուն ... :

1923

ԿՇՏԱՄԲԱՆՔ

Գիտնայի՞ր, ես ի՞նչ խոր
Անձկութեամբ, ամէն օր
Քու ճամբուդ վըրայ, լո՛ւռ
Հսպասեր եմ ի զո՞ւր ...

Գիտնայի՞ր, իմ անգո՞ւթ,
Ես ինչպէ՞ս ամենուր
Փընտըւեր եմ ի զուր
Բոցն անո՞յշ աչքերուդ ...

Ու ցայգուն, դուռըս փակ,
Երազիս անձնատուր
Ու տենչիս հետ մինակ,

Անհրնա՞ր կարօտէս,
Գիտնայի՞ր, ա՞խ, ինչպէ՞ս
Տառապեր եմ ի զուր ... :

1928

ՆԱԽԵՐԴ

Մինչ ջուրերն ի վար
Կարծես կը տեղար
Տարափ մը ծաղկի,

Քու հլրեշտակի
Դէմքիդ՝ կը շաղար
Լոյսը լուսնակի ... :

Առագաստ մը սեւ
Կը բարախէր թեւ
Ու կ'ըշտապէր տուն ...

Աստղերուն ներքեւ
Այդ գիշեր՝ արթուն
Ելնք ես ու դուն ... :

Ու մեր շուրջն ու մօտ
Կ'երգէին տարփոտ
Կոհակներ, զինով ...

Ո՛, լուսնի լոյսով
Մեր հեշտանքը ծով,
Մինչեւ առաւօտ ... :

* *

Մինչ ջուրերն ի վար
Կարծես կը տեղար
Տարափ մը ծաղկի,

Շրթունքդ էք սըկիհ,
Միրտըդ՝ սարբինայ
Ու սէ՛լըդ՝ ցըքի՛ ...

Եւ այդ անհընար
Բաժակէն՝ խանդոս
Միլտըս կ'արբենա՞ր

Ո՞վ անհաս կարօս,
Միլտըս կ'արբենա՞ր
Մինչեւ առաւօս ... :

Մինչ ջուրերն ի վար
Կարծես կը տեղար
Տարա՞փ մը ծաղկի ... :

1926

ԱՆԴՈՆ

Բակ բոլորած՝ կանթեղին դուրս ինկած լեզուն ...
Ու մահիճներ — տապանաքա՞ր — շարան շարան.
Ու ծաղկատի կընոջ մը դէմքն — Աւետարա՞ն —
Աննիւթակա՞ն, կարծես ինք իր լոյսով օծուն ...

Ու մահիճներ — անշարժ ու սառ՝ որմերու տակ ...
Սըրահին մէջ անդոլրութեան հեւք մը տըկար.
Ներհը բաթիլ-բաթիլ կ'իջնէ ծեղունն ի վար,
Կ'իջնէ ըզգոյշ — մեռելութիւն լեռնակուտակ ...

Եւ հծծիւններ, եւ լրութիւն պարբերաբար,
Ու կանացի դէմքի խուսում մահնէ մահիճ.
Որմերն ի վեր ցընորակա՞ն ստուերապար ...
Անծո՛ւկ, անծո՛ւկ, անդոհակա՞ն ու լայնալիճ ... :

ՈՐԲՈՒՀԱՆԻ ՄԸ

Կը բաւէ՝ թարթիչնե՛րըդ աղուոր տամմկացան,
Ու թըթուաց քաղցըր ծայնդ ակաղծուն թախիծով,
Ու զլխի'կըդ քումայթ — դալկագեղ լոյսի ծով —
Կը բաւէ հակեցաւ՝ բե՛կ ծաղկի մը նըման ...

Մոռցի'ր, հէ՛ք մանկուհիս, ստուերնե՛րը այնքան ...
Մոռցի'ր սեւ կարաւանն որ անցաւ ցաւատանջ ...
Համարէ՛ թէ անցեալն ահաւոր մղծաւանջ
Մըն էր սոսկ, ու դարձի'ր դէպի վառ ապագան ...

Ու փթթի՞ թող երանգ մ'այտերուդ վրայ նորէն.
Թող ցնդի՛ սարսափիիդ լիշատակն հըրատապ.
Թող զըւարժ երազներ քեզ դարձեալ օրօրեն ...

Եւ յանձնած արեւին խոնջ մարմնիկդ ազազուն,
Զըգէ՛ որ թաւշաբիբ աչուըներդ երազուն
Շողշողան վերըստին անասլա՛կ քաղցրութեամբ ...:

1925

Ա Դ Յ Թ Ք

ՀԻՒԱՆԴ ԱՂՋԿԱՑ ՄԲ ՀԱՄԱՐ

Անոր, Տէ՛ր, որուն զինջ թովչութեամբ, ատենօք,
Սրտիս լերկ ժայռերէն աղբիւրնե՛ր բղխեցան —
Աղբիւրներ յորդառատ ու վընիտ, քաղցրածայն ...,
Եղուայլէ՛ բարութեամբ բոց արեւդ հրաբորքոք ... :

Խընայէ՛ անոր, Տէ՛ր, որուն սէրն իբրեւ մոգ
Բացաւ դուռը երբեմն հոգւոյս փակ գանձատան ...
Եւ որուն սկսրալի՛ ներշնչմամբ՝ հրաշազան
Տաղերգներ թրթռացին քընարին այս ի գոգ ... :

Ցամքեցա՞ն արդ ջուրերն ... ու քընարն է լրռած ...
Գանձատան մուտքն յաւէտ հիմա փա՛կ է կրկին ...
Սակայն, Տէ՛ր, դուն գիտես որ այս կայծն ըսպառած

Լոկ անո՛ր շունչին տակ բոցկլտաց օր մ'ուժգին,
Եւ հոգիս — բու շընորհդ — իմացաւ նա՛ միայն ... :
Տէ՛ր, այդ շունչն անձկալի չըմարի՛ ընդունայն ... :

ՄԵՆԱԳԱՐԸ

Ահա սիրտըս փա'կ ամէնուն դիմաց.
Եւ արտաքսեցի՛ ով որ ներսը կար ...
Եւ հիմա կ'երթամ՝ անյոյս մննագար՝
Արահետներէ լուռ ու միգամած ... :

Այս քանի՛ անգամ՝ երազ, գաղափար
Ու սէր մոխրացան, ցնդեցան անդարձ ...
Ու սիրտո՞ւ որ այնպէ՞ս շատերուն էր բաց՝
Արիւնոտեցա՛ւ սիրտերու դէմ քար ... :

Ու չեղա՛ւ, չեղա՛ւ հոգի մը պայծառ,
Որ գէթ միւսներէն ըլլար քի'չ մը վեր...
Միշտ ունայնութիւն, դիմակ ու դաւ էր.

Հոգի մը չեղա՛ւ որ զիս հասկընար.
Եւ հոգիս — վաղո՞ւց անբընակ կզզի —
Արդ՝ մո՞ւթ ալեաց տակ քիչ-քիչ կը սուզի...:

ԵՐԱՆԱԿԻԹԻՒԻՆ ԱՆԿԱՐԵԼԻ

Կրնա՞ր ըլլալ, պզտի՛կ վըտակ,
Որ ջուրերդ օր մը խայտային
Իմ սաղարթիս ստուերին տակ,
Եթէ աշունն անժամանակ
Զայն չը հնձէր ...ու գարնային
Հովերն եթէ՛ կորաքամակ,
Տերեւազուրկ ու ծեր կաղնին
Վերընծիւղել կարենային ...

Եւ կաշըմբուռն ոստերս, աղուոր
Պզտիկ վըտակ, իբրեւ թռչուն
Հըպանցէին թերեւըս օր
Մը քնքշութեամբ՝ քու պաղպաջուն,
Քու կինսաւ էա, քու դողդոջուն
Ծոցդ՝ երթանիկ ... եթէ այս չոր
Ապառաժին՝ արմատն իմ խոր
Զիս չը գամէր ընդերքներուն ...

Բայց կ'ընթանաս, ա՞յ իմ պայծառ
Պատիկ վըտակ, միշտ երգելէն՝
Քու ծաղկասփիւռ ափերդ ի վար,
Ու կը կանչես զիս անդադար,
Ու կը տանջե՛մ... մինչ ես, վերէն,
Կը դիտեմ անցքդ հովտին խորէն,
Ու սին յոյսեր զիս կ'օրօրեն.
Այլ մերձենալ Քեզ չե՛մ կընար ... :

6

ԱՆԴԱՐՁ

Կը յիշե՞ս, հոն, երբեմն՝ յստակ զուրերուն քով,
Ստուերին մէջ մայրիներուն վաղընջական,
Միմևանց այնքա՞ն կ'ըլլայինք մօտ, ո'վ Մէր, այնքա՞ն
Որ թեւերս իմ կը պոռթկային գորովանքով ...

Մերթ կը հանգչէր վարսերուդ լոյսն ուսիս վըրան,
Կը լեցուէին աչքերը բա՛ղցը երազանքով,
Կը թնդային սիրտերը մեր՝ հըզօ՛ր կեանքով,
Մեզ կը բացուէր կարծես դըրախտ մ'երանական...

Ինչպէ՞ս եղաւ որ արթնցանք այդ երազէն.
Ճակատագիրն ինչպէ՞ս բաժնեց մեզ իրարմէ
Ու մեր միջեւ լարեց միջոցն ըսպառազէն ...

Կարծես երէ՞կ էր ... կուրծքիս դէմ կծկըւեցա՞ր,
Ու կ'ուզէինք որ ժամանակը կանգ առնէ ...
— Ո՞վ յիշատակն այդ օրերուն լուսապայծառ ...:

ԵՐԲ ՏԱԿԱՆԻՆ ՄԵՐԴ ԵՐԱՊ ՄԸՆ ԷՐ ՀԱԳԻՆ, ՀԱԳԻՆ յոյս

Մը՝ որ հոգիս կը ցողէր աստղի մը պէս հեռաւո՞ր,
Քու լուծըդ քաշղցը էր, քանի որ զէթ աչքե՛րըդ աղուոր
Կը թարթէին միշտ իմ դէմս, իբր ատրուշան մեղմալոյս....:

Այնուհետեւ բայց այնքա՞ն դուն մօտեցար իմ հոգւոյս,
Որ թովչանիրիդ հուըն ինկաւ օրերուս մառ վիհին խոր.
Ան հոն միծցա՛ւ, աճեցա՛ւ, արեւացա՛ւ օրէ օր
Ու ծագեցա՛ւ վերջապէս — հըրաշավա՛ռ արշալոյս ...

Բայց արդ ինչպէ՞ս՝ խելայեղ ապրումներէ վերջ այնքան,
Երբ իմ թաքուն գորովիս ակերը հեզ ու անձայն՝
Մեծաշուաչ յորդեցան, զրվէժացան, ծովացան,

Հսէ՛, ինչպէ՞ս ապրիմ ես, երբ ալ չըկա՞ս, սիրակա՞ն ...
Ինչպէ՞ս՝ կ'իջնէ երբ մշուշն իմ շուրջ, մօտիկ եւ հեռուն,
Ու կը ծածկէ՛ քիչ առ քիչ ուղին արե՛ւ-օքերուն ... :

§ԱՂ ԱՌ ՄԵՆՈՒԹԻՒՆ

Ո՞վ Մենութիւն, քեզ կարօտ էի վաղուց ես այնպէս ...
Կ'ըսպասէի քեզ, ինչպէս ուժաթափ բոյս մը՝ ջուրի,
Եւ էութիւնըս ահա զրգանքիդ մէջ կը խըրի՛,
Երբ վերադա՛րծըդ այլեւս անկարելի՛ էր կարծես ...

Այս ի՞նչ անդորր իրիկուն՝ միջօրէն վերջ տօթակէզ ...
Ունայնութեան ցանցերէն ձեղբազատուած՝ զերթ զերի
Թռչուն՝ հոգիս լըռութեան մէջ խելացնոր կը թառի՛ ...
Այս շընորհքին համար, Տէ՛ր, գոհութիւն ո՞ղջ հոգիէս ...

Ով բերկրութիւնն — վանել դուրս սրտէդ ամէն արծագանգ,
Եւ իբրեւ խոնջ ուղեւոր մը ճամբուն մէջ առած կանգ,
Ներկայութիւնն այլոց բեռ մը զերթ նետե՛լ ուսէդ վար ...

Ով հեշտութիւն—ըգգալ շուրջդ ամէն իր լուրջ, հոգեզգած...
Ու չը լըսել մանաւանդ ալ ո՛չ մէկ բառ, ո՛չ մէկ բառ,
Այլ ունկնդրել քաղցրութեամբ՝ ժամերուն քայլն յամընթաց...

1930

Արքայի թուղթ

Մ Ա Յ Լ, Պ Ա Հ Ե Բ

... ծովածաւալ
 իրիկուան մէջ անհետելու յոյսն ունենալ ...
 ՄԻՍԱՔ ՄԵՇԱՐԵՆՑ

Մթնշաղին, ավին վրբայ, քաղքէն հեռու,
 կութերուն տակ, ուր կուլայ ջուրն իր վիշտը խոր,
 Թափառայած որպէս ուրու՝ խորհրդաւոր՝
 Լաստի մը մէջ յանձնըւիլ սե՞ւ կոհակներու ...

Ու ծըգե՛լ որ աստղերու սառ զգուանքին տակ,
 Մուխերու ալէս անօսրանա՞ն, ցնդի՞ն բոլոր
 Ցանկութիւններդ հիւանդ, իդձերդ ալ ախտաւոր,
 Ու տարտղնի՞ն հովմ՝ երազիդ աճիւնը տաք ...

Զըգել որ շո'ւբջըդ կոհակներ լան, շառաչեն,
Ու սըգայ ծո'վը՝ ծաղկատի կեանքիդ համար ...
Մըռայլ ու սէզ՝ սահիլ անցնիլ յործանքն ի վար

Ու կորսըւի՛լ մառախուղին, մութին մէջն ... :
Մթնշաղին, ափին վըրայ, քաղքէն հեռու,
Լաստի մը մէջ յանձնըւիլ սե՛ւ կոհակներու

1925

ՄԵՇԱՐԵՆՑԻ ԳՐԻՒՆ ՎՐԱՅ

Ահա՛ մատեանն ուր կ'ասլրի Բանաստեղծի մը հոգին,
Որ եւ տանիլ կրնայ մեզ — կախարդակա՞ն ուահվիրայ —
Երբեմըն բոց արեւին, մերթ աստղերուն շափիւղայ
Ու մերթ վընթիտ ծայներու հըրաշակա՞ն հըմայքին ...

Կ'ուզի՞ս, այսպէ՞ս, միասին զայն թղթատենք հրճուագին...
Տե՛ս ... ծառերէն վար այնտեղ գոյն-գոյն ծաղիկ կը տեղայ,
Մինչ նաւակներ կը սահին ծըփուն ծովի մը վըրայ,
Ու կ'երգակցի՛ սըրասըրինգն՝ անտառին բամբ նըւագին ...

Եղթաքարեր կ'արտասուեն հոն անծաւի մը մէջէն,
Ուր ճաճանչներ երփներանգ կ'ընդթափանցեն մերթ զերար
Ու մերթ լոյսէ՛ կայլակներ գուռերու մէջ կը հնչեն ...

Հոն ամէն ծիր կ'ըզգենու ծիածանում մը յստակ,
Ու, մինչ տակաւ կը սուզուինք արբեցումի լիճն ի վար,
Հոն կը ծիւնէ՛ ամենուր լուսնակի լոյս ըսպիտակ ... :

1935

ԿԱՐՈՑ

Մինչ երազներով բեռնաւոր կ'իջնէ մութն անպարազիծ,
ինծի կը թըւի թէ գըրանս ետին ձայնըդ կը դողայ ...
Ու խուցըս մըռուայլ՝ լեցուած արեւով, լոյսով՝ կը շողա՛յ,
Եւ հոն կը բուրէ՝ ծաղկած՝ նշենին քա՛ղցը անըրջանքիս ... :

Մերթ ինձ կը թըւի թէ գըրանս ետին ձայնըդ կը դողայ,
Ու մութ անկիւնէ մը զիս կը փորձէ՛ դիմաստուերդ անքիծ,
Ու կը ծանրանան ջերմ ու լուսաւոր թեւերըդ վըզիս,
Ու կուրծքիս դիմաց ուժգին սեղմըւած կուրծքըդ կը հեւայ ...

Բայց լուռ անկիւնէ մ'ի զուր կը փորձէ զիս դէմքըդ անքիծ.
ես զիտե՛մ, ցընորք ես դուն անողոք ու պիտի փախչի՛ս,
եւ պիտի անձուկն իր լայն թեւերով իջնէ՛ իմ վըրայ ...

ես զիտե՛մ, ցընորք են լոկ ու պատրանք՝ աչքերըդ ժպտուն.
Գիտե՛մ, ծով կարօտն իմ վըրաս նորէն պիտի ծանրանայ,
եւ պիտի մընամ՝ ակնարկըս կէտի մը շուրջ սեւեռուն ... :

1924

ՏՐՏՄՈՒԹԻՒՆ

Այս երեկոյ, տրտո՞ւմ՝ տրտո՞ւմ է հոգիս :
Ամէն անզամ որ բաժնըւիլ հարկ ըլլար,
Կը լըքէիր մատներուս մէջ ծեռքդ՝ երկա՞ր,
Ու լուռ գգուանքն այդ երջանի՞կ կ'ընէր զիս ...

Կը մեկնէի քովէդ ուրախ ու ժպտուն.
Սստղերու հետ կը խօսէի հրճուանքէս ...
Հազար համբոյր կը ճամբէի դէպի քեզ,
Ու գարուննե՞ր կ'երազէի ցայգն ի բուն ...

Բայց այս գիշեր դուն զըլացա՛ր ի՞նծի՛ այդ
Զերմիկ հըպումն որ զիս կ'ընէր երջանիկ . .
Բիբերս ի զո՞ւր սեւեռեցան քու վըրադ ...

Եւ անձկութիւնն այժըմ ֆիրան ու ժանիք՝
Կը մխուի խո՞ր՝ մխսերուս մէջ ու գանկիս ...
Ո՞հ, այս գիշեր տրտո՞ւմ՝ տրտո՞ւմ է հոգիս ... :

1924

ՅԻՇԱԾՈՎ

ՕՐ. Ա. Դ. ԻՆ

Կը յիշեմս, Սեղա՛,
Այդ ճին ցնծատօն
Անոյշ երեկոն
Գետափին վըրայ ...

Այդ՝ անվերադարձ,
Անմոռանալի,
Բուրումներով լի
Մայրամուտն ու՝ թաց

Ավերէն հեռու,
Մըտենիներու
Դըրախտանըման
Պուրակն անսահման,

Ուր մենք, քովէ քով,
Հեռու ընդհանուր
Թոհ ու բոհէն՝ լո՛ւռ,
Ու քա՛ղցը հրճուանքով

Թաւուտէ թաւուտ,
Կածանէ կածան,
Թեւերուս անծայն
Գգուանքն ուսերուդ՝

Թափառեցանք՝ մո՛ւթ
Սաղարթներուն տակ՝
Քու ծո՛վ վարսերուդ՝
Համար՝ մանիշակ

Ու խնդածաղիկ
Գտնելու յոյսով ... :
Դուն, այդ խաղաղիկ,
Շոյո՞վ, հոգեթո՞վ

Իրիկունը՝ դեռ
Կը յիշե՞ս, հիմա.—
Այդ հոգեհըմայ
Թափառումը մեր

Գետափին վըրայ՝
Կը յիշե՞ս, Սեղա'.—
Այդ վարդ ու մեկոն,
Թաւիշը երեկոն

Կը յիշե՞ս, Սեղա' . . .

1925

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Խոնջէնքիդ յաւէտ փա՞կ օթեւան ...
Անմատոյց էտըլվայս հոտեւան ...
Ծիր կաթին՝ խորն երկար գիշերուան ...

Օրհնեալ հաց՝ որուն չե՞ս արժանի ...
Միշտ մորմոք, երբեմն յո՞ւշ ընտանի
Ու մերթ՝ բո՞յր զոր քամին կը տանի ...

Եւ արեւ՝ ամպի տակ թաքթաքուր ...
Յորդառատ ու վընի՛տ, ու մաքո՞ւր
Այլ անհա՞ս՝ բարձունքէն ժայթքող զո՞ւր ...

Նա՞ւ, մեկնա՞ծ՝ երբ կառչեր ես հողին ...
Գիւղ՝ որուն կորուսե՞ր ես ուղին.
Եւ յոյսե՞ր, իդե՞ր ծեր ու դեղին...:

1933

ՏԵՐԵՒԱԾՈՒԹՅՈՒՆ

... Տերեւաները դեղին
Պատեցին իմ ուղին ...
ՎԱՀԱՆ ՏԵՐԵՍՅԱՆ

Ամալերն իջան մինչեւ գետափի.
Լոյսերն ամէն ալ ջուրն ինկան,
Ու երազներն անիրական՝
Հեղծամղձուկ ու գունաթափ ...

Սուր հովին տակ, որ կուտայ չափ,
Նաւերն անցան՝ աստանդական.
— Ոստերը լերկ կը հեկեկա՞ն ...
Տերեւաթա՞փ, տերեւաթա՞փ ...

Ծառերուն տակ՝ մահու շուրջպար,
Նաւաբեկում՝ զուրեղն ի վար,
Եւ ամենուր դեղին խուճապ ...

Եւ ի դերեւ ելած յոյսեր,
Ինկա՞ծ տերեւ-տերեւ իղձեր
Օրհասակա՞ն եւ ուժաթափ ... :

1935

ՅԱՅԻ ԳԵՐԳ

Ամպերէն, ծառերէն
Կը տեղայ լուսնի լոյս.
— Այս ի՞նչ տօն է նորէն ...
Կ'երգէ ցայզն համօրէն,
Կ'աղօթնն ծառ ու բոյս ... :

Ու վերէն շիթ առ շիթ
Կ'իջնէ ցող, կ'իջնէ սէ՛ր ...
— Ցայզն է բաղցը ու վըճիտ —
Ի՞նչ երազ, երազիդ
Թեւն՝ ուսիդ կ'ըլլայ տէ՛ր ...

Մենք այստեղ ժամադի՛ր ...
Ի՞նչ երազ, իմ Անո՛ւրզ,
— Երգ մ'է սիրտս ու փանդիռ
Ու սրտիդ ունկնդիր
Կ'արբենայ լուռ ու մունջ ...:

* * *

Ոստերէն բարձրադիր
Յարատեւ լուսանձրեւ,
Խարշափնե՞ր, վսիմսո՞ւք ...
— Երկու սիրո՞ ծնրադիր ...
Երկու շունչ քաղցրահեւ,
Ու ծուլուա՞ծ երկու շուք ... :

ՍԻՐԱՀԱՐՈՒԹԻՒՆ

Տըւիր սէրդ՝ անծանօթ անցորդին, խե՞նթ տըղայ,
Եւ հիմա կ'ըսպասես անձկալի իք դարձին.
Դուն կ'երթաս՝ տենչերուդ բեռն ուսիդ, առանձին.
Միայն զինք կ'որոնես ամենուր, ամէն պահ ... :

Կը տեսնես զայն յանկարծ ... կը դողաս ակամայ.
Դուն գերին ես իր մութ աչքերուն թովչանքին ...
Բայց ան դեռ անզիտակ, անտարբեր քու հրայրքին,
Ակնարկի մ'ըսփոփանքն իսկ քեզի կը զլանայ ...

Ու երբեմն իր հետքէն կը քալես անձկութեամբ,
կը ցանկաս խենթի պէս որ կենայ, ըսպասէ
Ու ծեռքիդ մէջ ծըգէ՛ իր մատնե՛րը լուսէ ...

Սակայն չե՛ս յանդգնիր վրդովել սիրտն անամպ ...
կը թողուս որ անցնի ան հըպարտ, անխըռով,
Ու նորէն կ'ըսկըսիս տանջըւիլ օրերով ... :

1927

ԱՆՎԱԱՆԴԸ

Ես քեզ վաղո՞ւց կը սիրէի եւ կը սիրե՞մ
դեռ, միշտ, հիմա.
Ինչքան ալ դուն դէմքըդ ծածկես՝ կը ցոլանայ
լոյսդ իմ վըրայ.
Ինչքան ալ խոր գահավիժիմ, դուն կը փրկե՞ս
զիս ակամայ...
Ես քեզ վաղո՞ւց կը սիրէի եւ կը սիրե՞մ
դեռ, միշտ, հիմա:

Ինչքան ալ լուռ արհամարհանքդ յամառօրէն
սիրտըս տանջէ,
Քաղցրամլւմունզ աղբիւրի պէս ծայնդ հոգւոյս մէջ
կը կարկաջէ.
Դուն զիս կ'ատե՞ս ... բայց ամենուր, մի՛շտ քու հոգի՞դ
զիս կը կանչէ,
Ինչքան ալ լուռ արհամարհանքդ յամառօրէն
սիրտըս տանջէ:

Ու մըթամա՛ծ այս վիճին մէջ՝ կը թափանցէ
շողդ իմ սրտէս.
Տղմաթաթաւ ու մեղաւոր՝ կը սրբանա՛մ
շնորհքիդ ի տես ...
Դուն կը խաչես իմ սէրն, այլ միշտ ան կը յառնէ՛
աստուածապէս,
Ու մըթամա՛ծ այս վիճին մէջ՝ կը թափանցէ՛
շողդ իմ սրտէս...:

Դուն իմ արեւս ես յաւիտեան, դո՛ւն՝ իմ երկի՛նքըս
կապուտակ ...
Ինչքան ալ զիս վանէ ցասումդ՝ ես կը մընա՛մ
քու շունչիդ տակ.
Ինչքան ալ խէթն աչքերուդ մէջ ամպրոպանա՛յ
շանթակուտակ,
Դո՛ւն իմ արեւս ես յաւիտեան, դո՛ւն՝ իմ երկի՛նքըս
կապուտակ ... :

ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դուն կը յառնես այնքան քնքուշ ու թովիչ՝
Անցեալիս մութ դամբանէն, ո'վ Գեղեցիկ,
Որ կը ցանկամ՝ նորէն՝ մոռնա՛լ ամէն ինչ,
Ու նայուածքիդ ընկլուզիլ ծո՛վս՝ հիացի՛կ ...

Սակայն ի զո՞ւր ... կըրակն հանգչած է արդէն՝
Ու մոլսրակոյտը քրքրելէն ո'չ մէկ շահ ...
Ներողամիտ՝ ես կը ժալտի՛մ հիմա պահ
Մ'այն տըղուն վրայ որ ես եղայ այն ատեն ...

Անցեալն իրօք թէեւ մեռա՞ծ է այսօր,
Բայց ես կ'օրհնեմ իմ տառապա՞նքըս բոլոր
Ու մանաւանդ Սն՝ որ տըւա՞ւ ինծի զայն,

Զի ներկայի անապատին մէջ՝ ունա՞յն
Կրկներեւոյթ՝ կայ յիշատակըդ, Աղուո՞ր,
Եւ յիշատակըդ իսկ անո՞յշ է այնքան ...

Գ Օ Ս Ծ Ա Ղ Ի Կ

Դուն ի'մս ես, զօս ծաղիկ անանուն ...
Իր շրթներն հըպան քեզ զերթ ծիծառն.
Բաժակիդ մէջ թրթուաց սիրոյ լարն ...
Հոն ինկաւ իր ժըպիտն երազուն:

Կը յիշե՞ս, թարմ ծոցիդ մէջ՝ նըկուն
Մեր ակնարկը մընաց գերկընդիսառն ... :
— Երնայէ՛ իրեն, Տէ՛ր, համը դառն
Յափրանքին՝ ճաշակուած միրգերուն ... :

Անհընար լսոստումի սուրբ դամբան,
Դուն իմս ես, իմ կամքիս ես հըլու,
Ինչ որ ան երբեք չէ ըլլալու ...

Բայց քեզմով ես հարուստ իմ ու զոհ,
Գօս ծաղիկ, իմ տարփանքս իրեն զոհ ..
Միայն, թող չը մթնէ՛ իր ճամբան ... :

ԳԻՇԵՐԱՅԻՆ

Խաւարն անխռով դաշտն ըսքողեց.
Ճամբռն վրայ բիւր լացող ուռի.
— Ծղիթներուն երգը կ'ուռի ...
Ծղիթներուն երգը, կարծես,
Զիւ կարկաչիւն մըն է զուրի ...

Հոմն հերարծակ կը թափառի
Արտերուն մէջ ու ծառերուն,
Ու թուփերուն մերթ կը փարի ...
— երգը զինո՞վ ծղրիթներուն
Համանըւագ մ'է կիթառի ...

Մառաստանի մը կատարին
Կը վարանի լուսինն արծաթ ...
— Կայծոռիկներ կը դեգերին,
Ու ծղրիթներ կը կերկերին
Արտերուն մէջ մանուածապատ ... :

Խաւարն անկառով դաշտն ըսբողեց.
Ճամբուն վրայ բիւր լացող ուռի.
— Ծղրիթներուն երզը կ'ուռի ...
Ծղրիթներուն երզը, կարծես,
Զի՞ւ կարկաչիւն մըն է ջուրի ... :

1927

ՄԱՐՄԱՐԻ

Երէկ զիշեր
Տարնդարձի
Իրիկուն էր.

Երէկ զիշեր
Ճակատն այնքան
Դալուկ ունէր,
Որ սոսկացի ...
Եւ կը դողան
Շրթները դեռ...

Երէկ զիշեր
Հանդիպեցաւ
Մեր ծառին դէմ
(Դեռ կը յիշէր ...)

Բարեւեց լուռ,
Բայց չը կեցաւ,
Որ չը տեսնեմ
Հիազարհուր՝
Թէ ունէր ցաւ,
Թէ կը թօշնէր ...

Բայց ես տեսա՞յ
Իր դէմքը նուրբ,
Կարծես մոմէ ...
Տեսա՞յ տժզոյն
Մատները սո՞ւրբ,
Երէկ զիշեր ...
Եւ կը լեցուին
Աչքերըս դեռ ...

Տարեդարձի
Իրիկուն էր
Երէկ զիշեր:

Ն Կ Ա Բ Դ

Այս թղթիկը չնչին,
— Քու նըկարդ — ո՛վ երազ,
Որ՝ փոխան արքենի
Հասակիդ, կը հեւայ
Մատներուս տակ հիմայ,
Կը պահե՛մ հանապազ
Զերթ մասո՛ւնք սըրենի,
Զերթ աճի՛ւնը վերջին
Մեր անա՛փ անուբզին...

Եւ ամէն իրիկուն
Մինչ աչքերս՝ երկիւղած
Կարօտով կը յառին,
Ժըպիտովդ ակաղծուն
Ու լոյսով թրծըւած
Այդ անո՞յշ նըկարին ...

Ես յանկարծ կը յիշեմ
Երեկոն ուր՝ քումայթ
Նայուածքէդ՝ հոգւոյդ շշմ՝
Կշտամբա՞նքը խաւար
— Անողոք խղճի խայթ —
Հոսեցա՛ւ դէպի վար ...

Կը յիշե՛մ, կը յիշե՛մ ...
Բայց ազահ հրճուամնքով
Կը պահեմ սրտիս քով,
Կեանքիս պէս կը պահեմ
Նըկարիկդ այս յետին,
Եւ այսպէս--ով պատրանք--
Խորն հոգւոյս անդունդին,
Կը թրթռայ վերըստին
Քիչ մը յոյս...քիչ մը կեանք...

Ու պահեմ պիտի ես
Յաւիտեան՝ մոլեգին
Նախանձով, խննթի պէս՝
Նըկարիկդ այս, ո'վ կին,
Ուր ինծի՛ կը ժպտին
Աչուընե՛րըդ՝ կրկին ... :

ՎԵՌԵԼՈՅԻ ԳԻՇԵՐ

Ահա՝ կը բացուի մատեանը դեղին ...
Ահա՝ ուրուներ կը սողան չորս դին ...
— Ո՞ւր կ'առեւանգէք զիս, տանջող յուշեր,
Թողէ'ք զիս՝ այրող ճակատըս հովին,
Թողէ'ք զիս մինակ, թողէ'ք այս զիշեր ...:

... Բայց անհունօրէն յամբաքայլ ու լուռ,
Սըգաւոր կիներն ու վըտիտ տղաքն,
Որ կ'անցնին նոմեաց մըթին ու թափուր
Ճամբէն՝ քողերով զիշերուած համակ,
Ինչքա՛ն անմոռուկ կը տանին, եւ ու՞ր ...

Կ'ըսեն—“Կոռուի մէջ ու զէն ի ծեռին,
Ու բանտերու խոր, ու գաղթի օրով՝
Նոյն անկարելի Երազը սրտին՝
Ինկած քաջերու անյալտ շիրիմին,
Ինկած զոհերու փոսերուն խըռով .. ?”

Բայց կը չըքանա՞ն ուրուները մինչ,
Մինչ կը խաղաղի շիրմատան ուղին,
Մութ հոգիիս մէջ՝ այս մութ զիշերին՝
Ահա՛ կը հնչէ գո՞ռ, հրզօ՞ր ու ջինջ,
Ո՞վ Քէն, զըլոհիդ շեփո՞րն ահադոինչ ... :

1923

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Համապայծառ քոց արեւիդ շողշողաց լոյսն
ինձմէ հեռու ...
Ես չարբեցայ անմահական քու բաժակէդ
ամբոսայեռ.
Իմ՝ լիառատ քու սեղանէդ եղան բաժի՞նըս
փշրանքնե՛ր ...
Եւ ընդերկար տառապեցայ ես՝ քըմայքիդ,
կամքիդ հըլու:

Ես ունէի երկնածիր հո՛ւրը՝ սակայն՝ բորբ
երազներու.
Ես նայուածքէ մը խորասոյզ՝ ծաղկեցուցի
շէն գըրախտներ.
Ես փետուրով մը նոյն իսկ մերթ սաւառնեցայ
աստղերն ի զեր,
Ու փշրանքներըս փոխեցի մեր Շիրակա՛յ
ամբարներու...

Որպէսզի բայց հոգիս բացուէր կախարդական
իր գանձերով,
Որպէսզի ջուրն ապառաժէն լուսաբղիսէ՛ր
սանծակոտոր,
Պէտք էր, ո՞վ Դուն, որ դիւթական սիրոյդ հըրաշքն
յարատեւէր,

Բայց դուն այնքա՞ն եղար ժըլատ, այնքա՞ն կամշոտ
ու կամակոր՝
Որ ուղիսն՝ հազիւ արեւին տակ՝ շոգիացաւ
խութերուն քով,
Եւ արդ հազիւ՝ դուն կը գտնես քանի մը բոյս
ափերն ի վեր ...:

ՈՒՐԻՇ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Ահաւասիկ, վերջացա՞ւ...: Այլ չկարծէ՞ք ձեզ մոռցայ,
Ո՞վ դուք որ օր մը այնքա՞ն անշըրօրէն հեռացաք ...
Զեզ չը մոռցա՞յ ... բայց կ'ըզգամ, կը գիտակցիմ այժմ,
աւա՞ղ,
որ ձեր անծիր մահն ի զուր էր եւ անզօ՞ր եւ յանցա՞նք ...

Դուք մղծաւա՞նջըս էք արդ, իմ սեւեռո՞ւն գաղափարս
Դուք բաժակիս մէջը թո՛յն էք ու խղճիս վըրայ խա՞յթ.
Ես ամենուր, ամէն պահ ձեր յահախմամբ եմ հիւանդ ...
Բայց ներեցէ՞ք ... ներեցէ՞ք ... որ ձեզ երգել ... չե՞մ
կընալ ...:

Գիտեմ թէ ինչ՝ կրնայ տալ հոգիներուն ծեր՝ հանգիստ ...
Այդ ոչ քերթուած է, ոչ ճառ եւ ոչ կոթող լայնանիստ,
Այդ ոչ աղօթք է, ոչ խունկ ... այլ ուրիշ գեղ, ուրիշ
ճառ ...

[կրնար ...
Մերթ կը փորձեմ ծեղ մոռնա՛լ, ծեղ ուրանա՛լ չեմ
Որովհետեւ կը սիրեմ ծեղ, ատելո՛ւ աստիճան ...
Ու դուք կուգա՞ք հետս, յամա՛ռ, մինչեւ ի փառք կամ
դամբան ...:]

1935



ՅԱԿ

Յ Ա Ն Կ

Զօն	հզ	5	Իդձ	հզ	33
Չորավանի		7	Երգ		35
Գեղօն Վահագնի		9	Աւուլական		37
Տաւրոս		11	Գոհութիւն		39
Ուխտագնացութիւն		13	Ցոյսը		41
Քառսը		15	Անձկութիւն		43
Կածանները		17	Համակերպութիւն		45
Անվերնագիր		18	Օրինութիւն		47
Ցորմէինեւ աշխերուդ		19	Վերելք		50
Անոր՝ որ զինջ հոգիիդ ...		21	Աւճան առաւօս		53
Ան՝ չգիտցար ...		23	Ուրեմն, Երազ ...		55
Գեղօն՝ Շղբայուած Արքային		25	Այսպէս, սեղմէ բունքերուս ...		57
Վրեմն իբրև ...		27	Վերադարձար դուն ուրեմն ...		59
Մղձաւանջը		29	Տաղ առ Ասելութիւն		61
Երեկոյ		31	Վառ Երազ		63

Մեներգ	կզ	65	Կարօս	կզ	93
Ըղձանք		67	Տրմութիւն		95
Կօսամբանք		69	Ցիշատակ		97
Նաւերգ		71	Անվերնագիր		100
Անդոհ		74	Տերեւարափ		101
Որբունիփ մը		75	Ցայցերգ		103
Աղօք		77	Սիրանարութիւն		105
Մենագարը		79	Անվկանդը		107
Երանութիւն անկա-			Հանդիպում		109
րելի		81	Գոս ծաղիկ		111
Անդարձ		83	Գիշերալին		113
Երք տակաւին ...		85	Մորմոք		115
Տաղ առ Մենութիւն		87	Նկարդ		117
Մոայլ պահեր		89	Մեռելոցի զիօնք		119
Մեծարենցի գրքին			Բացատրութիւն		121
վրայ		91	Ուրիշ Բացատրութիւն		123

ՏՊԱՐԱՆ ԱԱՀԱԿ - ԱԵՍՐՈՒ ԳԱՅԻՔ

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220029351

29351

ԳԻՆ 10 ԵԳԻՊՏԱԿԱՆ ԴԱՀԵԿԱՆ
ԱՐՏԱՍԱԶՄԱՆ՝ 10 ՖԲ. ԹՐԱՆՔ

Ստանդարտ համար դիմել հեղինակին՝

S. Sahagian

179, Ave. de la Reine Nazli

Le Caire, Egypte

Printed in Egypt by
SAHAG - MESROB Press,
25, Sharia Tewfik, Cairo.